

ՅԱԼԵԼՈՒՄԾ

Բ. Զ. Մ. Ա. Վ. Պ. Կ. 1897 թ. Երևանի Ա. Տ. Պ. Թ. Վ. Բ. Պ. Վ. Վ.



ԼԵԽՈՆ Ե

ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԹԱԳԱՌԱՐԾԵ

Մար վերջին լուսինան լեռն է բացաւորին յանակներու կիլիկիոյ գաճուն վերայ բազմին, իւր տասնունից փորորդաւոց բազմուրուրիւնն (յամա 1365—1375), յուստատական՝ բայց բաշարա պատերազմների կղզապացի եւ զամասկացի վայրաց գունդերուն դէմ, իւր յանակարծոյն աներեւուրական եւ ապա զարձեալ յեղակարծ ժամու յերեւան ելնելն, վերջին ձգեամասնի Առուրինեան իշխանուրեան, իրեն պարտուրիչնեն եւ ամայի տեղաց մէջ՝ հանեկը բնաւանքուրեան, անեն պարտուրիչնեն եւ ամայի տեղաց մէջ՝ հանեկը բնաւանքուրեան, յետոյ զամասայւու եօրհամեայ գերուրինեն ի Գալիք, ոչխատպանցուրինեն յերուսակամ սուրբ տեղաց, արտուր եւ տարագնաց ուղեւուրուրինեն բաղարի ի բաղար եւ արտուրիք արրունիք, եւ ուրիշ սոյնափսիք սրտառուու դիմու եւ աղեսք, որոնք հիւսնեցին եւ ապա կտրեցին նույս չարաբասնիկ կենաց քելլ, կայ արդեօք ազգային մի՛ սիրող եւ հաջակող իրեն նախենաց յիշատակեւերունն որոնք անծանօք յիմին սորա: Այդէն իսկ Վ. Հ. Գեռոնի Վ. Ակիշան ընկարծակօրին խօսած եւ գրած է, Յաշիկներունք մէջ՝ զաւայուննեւ վափառուկ ունով, իսկ Սիստանին մէջ՝ մի մատուրուրին անուշանքար յիշականականաց, այս լեռն բազաւորին վարուց և զորմերու մասին: Պարձեալ այդ անելք մասնաւան պատմուած են՝ բազաւորին վերջին տարիներունք ականատես եւ վշտակից՝ նորա խոստվաճանացը եւ ատեւաշտպիր Յովհաննեն Պարդելի Ժամանակա-

զրութիւն Հայոց գրքին մէջ, որ զես վիրշին տարիներուս մէջ յայտնի եղաւ՝ զի յասական բորբովին անծանօք կը բանասիրաց, զոր զաղպիկնեն բորզմանեց խորկն արքակիւոսու Կարպիկն, և ձաստարակունեցաւ ձայերկնեն ի Գևաներուոց՝ յամին 1491 չափիւր եւ խնամով պր. կ. Եղվանեցի, ձամերձ նորա լինցարձակ եւ մնուս յատաշարանիվ: Ասկայն Պարդել իւր պատմուրինից չի ձասցւներ մինչեւ ի մասն լեռնենի, այլ մինչեւ բազաւորին Պաղպիս երրալը, եւ այն տեղ կը դադրեցնեն զիրը:

Եկրիայ գրուրիան զաղպիկնեն բնացիրն, — զոր ուզարկեց մեզ Պարփսին՝ մեր ազամիւ բարեկամն պր. կ. Բաւմանչան, որուն կը յայտնենք ճրապարակաւ մեր անեկնծ շնորհակալիքը, — բաղուածոյ է յամին 1663 ի Պարփս տպուած «*Ամստերդամ Յիշտուր ծ Շիշրէս ՎI Քոյ ծ Ֆրանս» եկրիաւ տոր եւ մեծապիր գրոց այն մասերէն, յորս մեղինակն մեր լեռն Երևանի բազաւորին վերայ կը խօսի, սկսեալ նորա գերուրինեն ազատուելուն մինչեւ մամիք: Եկրիային եւ Պարփսի պատմուրեան մէջ կամ ինձ ինձ տարբերուրինիք. օրինակ յսեն, Պարդել կը պատմէ րել լեռն Աղկրսանդրիային ուղղակի Հսոյոս կղզին զեաց, եւ անտի վեճեւովիկ անցնելով, — ուր ամենայն շեղուրեւանը եւ արրունի սովասուր հիշրընկալեցին զիրը, — զնաց ապա Աշխենոն, ի Կաստիլիոն, եւ այլն. մինչ ներկայ գրուրին այնպէս*

~~¶~~ կը պատմէ՝ իբր քի ուղղակի Սպանիսա անցած յիենի, և յետոյ ի Գաղղիս: — Գրոց տիմառուն, և նորու նեղինեակի և բովանդակինքնեան անհեղութեան անհեղութեանք՝ հետեւեալը և և, զորս բառ առ բառ կը բարգմանեանք, և յետոյ կ'անցնիեն Եր գլխուն, յորում կը սկսի խօսիլ Եւ ենթի մասին:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐՈԼՈՍ Զ ԹԱԳԱԻՆՈՒՆ ԳԱՂՂԻՈՅ

Գ. ԲՈՒ. Ա. Հ համանաւ եւ ըստ Յիշտա-
կարանաց եւ աղեկեսթեանց Գիւ զը-Ման-
սյի եւ Փիլիպպոս զը-Վյեժէտի, արքայից
սրբայն Գիւմենոսի, նոցա արքայութեան ժա-
մանակից կրօնաւոր Հեղինակի մի. որ կը
բովանդակի ամենայշ զաղտնիքները տերո-
ւեան, և Եկեղեցու Անդամանություն, հանկերձ
շահիցը և թեատրութեամբ յրիստնեալայ իշ-
խանաց, սրբազն բահանաւապեսաց, ծի-
րանաւորաց, և զյասաւոր տեարց Գաղղիոյ¹:
Բուի (Theou) նախազամի Մատուեագարանէն
հանենի յատան ձեռագրին վերսպին իւթագմա-
նուած է ի ձևոն թ. Ու լը Ալպարքիրի, որ Յիշ-
տնեի Առաջնորդ թ. Թագաւորին խորհրդա-
կան եւ զրան երեց, պատմացիր Դառնիու:

Եղոյն ինքն ճախացացեր եւ լուսարաններ է բազմաթիւ մեկնութեամբք, զորս քաղեր է Պիտութեան մէջ զտուած բոյոր հանգիլներէն, հանգերձ համաստու ճապար մի փառաց եւ սովորութեանց, աղբարանութեան եւ զինանշաններու մասին բոյոր հանաւոր անանց ժամանակին, որք կը յիշուին ներկայ պատմութեանն, եւ նմանապէս ժամանակակից։
Ս. Հ. Աւեմիր անդամն Յոթիաննու Լ. Ֆ. Ֆերբի գրութեան մէջ, որ կցուած է այնոր եւ տակաւին լցու տեսած չէր։

1^e. «Contenant tous les secrets de l'estat, et du schisme de l'Eglise, avec les interestes et le caractere des Princes de la chrestienté, des Papes, des Cardinaux, et des principaux seigneurs de France».

2. Յեսոյ օրինակ ունի գալաքերէն Tome I, à Paris, chez Louis Billaine, au second Pillier de la grande Salle du Palais, à la Palme, et au grand Cesar

M. D C. LXIII
avec privilege du Roy

የኢትዮ-ጀትናውያን

(U.W.S.b.U.0.5 4584)

Ա. Լեռն բագաւոր Հայոց հալածուած
իշտ երկրէն թրիսց ձևոքով:

Բ. Խը կիւնը և որդիքը զերուած :

Գ. Կը մեկնի ի գաղղիա՝ իշր նախ-
նաց հայրենիքը:

Գ. Եւ բագասորի կ'ընդունի զինքը մեծաշոր կերպով չ ձնորհնելով իրեն՝ ինչ որ պիտի և իւր պատիւր կանցնե պահեղոց համար :



ի ի ն ւ կ մ ի մ ա շ ա ւ ա ս ա լ ի կ ե ր պ ր ա տ
զ ե լ ի ւ մ ի ս ա ն գ ա մ ա յ ն ա ն թ ա ս ա ն ց ե լ ո ւ
լ ի ս տ ո ւ ա ծ ա յ ի ն ս տ ո ւ չ ե մ ե ն ա ռ պ է պ է տ ք է
հ ա մ ա լ ի կ զ ե ն ծ ա մ ե ծ ս , թ է ո ւ ն ա յ ն ս տ ի ւ ն է
յ ո ւ ս ա լ ն ա ր ե բ ն ա լ հ ա ս ա ս ա տ ո ւ ն կ ի ն ա լ թ է
հ ա ր ա ս ո ւ թ ե ա մ ի և թ է բ ա ր ձ ր պ ա ս ա ո ւ գ փ ։
Փ ր ո ւ ն չ ա յ ց ն ո ւ ն թ ա գ ա ս ո ւ ր ն է ո ր կ ը ս է
Ք ա լ զ ի ս , թ է ս յ չ կ ի ն ա ն ա ր մ է լ մ ա ր ի ն ո ւ
ն ա ր պ ա ս ա ո վ ը լ լ ա ւ ո չ բ ա ր ե բ ա խ ս ո ւ թ ե ս ա ն և
ո չ զ ե ր ա զ զ ո ւ թ ե ս ա ն վ ր ա յ , թ է ք ա խ ս ո ւ հ մ ա ւ
թ է ս ա ս ա ո ւ ն ա մ է մ ս տ ի բ ա ն ե ր ե ն , և
թ է ա ս ա բ ի ն ո ւ թ ի ւ ն ա մ է լ մ ա ր ո ւ ն ո ւ ր ի բ ա ն
չ ի շ ն ո ր հ ե ր ՝ բ ա յ ց ե թ է ա ր գ ա ր ց ա ս ա կ ց ու
թ ի ւ ն մ ի ի ր ե ն հ ա ն դ ի ս ա մ ջ ի ս տ ա մ է ծ :

Հաստ փառաւոր ցեղից մէ՛ ինա, այսպէս որ
կրնար իսկ մըցիլ պատույ մասին աշխար-
հիք առաջն անձանց հետ. Հայրը՝ թագաւոր
էր, մայրը՝ գուսար Արքակերի կայսեր. ու
նէր մէծ թագաւորի մը ամէն առաքենա-
թիւնները, շատ բարի ողդափառ, ի սոտն

• էջ զանցիկերն ըստապին 91.
2. Վ. Հ. Ղեւոնյան Վ. Ալեքսան իւր Յուղիկ-
ներուն (Հայու. Բ. էջ 502) մէջ կ'սեւ. «Ղեւոն
ի կամ Զ թէպէսի ի օրու լսաբին կամ զաղ-
վացից, հուռանիկի և թէ ի մօրդ չայ էր, ինչ-
պէս ձուռան և կերպուն»: Խոչ Յոհ. Պարզե-
կը Ճամանակագրութիւնն չայց պարփն մէջ
(Պարփնաւոր, 1891, էջ 31) կ'ը յիշէ Ղեւոնի
մայլը յանուանի: «Սալիման տիկին, զուսար-
արքային Վարչաց»:

փարբեկ հաստակն աւելիք ես զարմանալ կու սուր
իւր հազըց մեծաթեան և արաթեան վրաց :
Վէ իւրջապէն կրնանք բաել, որ եթէ բախար
յափառակեց նորա թագը, թագուարութեան
պատակին միայն կրցան ֆասայ, բայց
ապահց միշտ անոր ինքիքի այնպահ պատառ-
թեամբ մասց, որ յայնո՞ւ ցրցցց. թէ աւելի
քանայր չնորհնի՝ քան թէ իր աղեամից փար-
ձանի էր որ զարմանալի բրաւ նա իւր իսու-
չեան թէ ինն ի ժաման, նորասարաւութիւնը՝
մեծամեծ բարօն առաջարկութեանց մէջ,
քաղաքաց զինը և քաղաքափառութիւնը առ-
անձնական խօսիքութիւնն մէջ :

Բախտն՝ որ ամենեւեն մասն չանելը այնչափ
բանզութեանց մէջ հպաւ իւր միակ թշնա-
մին, ըստ աշխարհի խասելով, ու ասորաբար
դասանակ կը զանե՛ զնա այն ամէն գիրա-
զամիթեանց որ բարի մարզաց կը հանդիպաին,
այս քրիստոնէարքը խասելով այս կրծքան-
ձան մէջ պէտք է անենել բախտին Տիրոջ
հասը, որ կը հասանաէ զմագաւարութիւն-
ն. կը կրծքանէ, որ ազգի մը զաւադանը ու-
ղիչ ու ըն կու առ իշխանաց և կամ իրենց
անառական մերզաց համանատա : Տէրութեան
այս կրծքանձան պատճառը շատ զիւրին էր
զանել այն գարշելի և անարդ ախատից մէջ
որոնց անձնասար եղան Հայերն, և անոնց
մենաւակեթեանց ընթյել աստօնածաց այնին
որդքարութեան անգամակն պատճառար, որ
կը պատճառ էր որնիկ կը զեղանակին հաւա-
լուց պատճառ կամ ճեմթանոսաց, կամ թրբաց
և կա՞ Սարակինոսաց յարձակւուեներով : Ա-
նոնք եղան թափեցան աննոնց վրայ աննկա-
զապարշելի անզթաւթեամբ : Կրօնին խալազ և
իրազն բարձ գիտեցին ի սորդիսթիւն ան-
ունելիք, և որ որ պրծաւ որց և զերութեան
կամաժէն մեւու խզանի կերպով ապարանաց
անյաւսութեան և կամ թշնաւ մուրզութեան
մէջ : Եւ այս թագաւարու որիշ բան չի կրցաւ
զանել իւր կրծքանձան մէջ բայց եթէ քա-
րութեամբ պատահակամ ըլլութան, իւր ա-
ռաւթեամբ շատ մը պատարգազաց յացիւլան,
և մինչ վերջունյն մէջ զիմնալուն պատիւր
որում կորսնցաց բոյր իւր մեծամեծ իշ-

խանները, և որ նսխացակի եղաւ իւր բոլոր
աշբաթեան կրօնաման՝ որ չառ անելի զգաց-
ի եղաւ իրեն՝ կրօնամանը իւր կնօն և որպա-
սցը արդի գեր նրկնան ի զօր հարծ ե եղաւ
մարդ թշնամից մորիցն ենին ձևաք:

Ուստանիկ ուրեմն այն մեծ թագուարը
մէկ օրուան զգբազզութեամբ՝ աշխարհին ա-
ռնենք յեսթի թշուան եղած՝ թագուարը՝ ա-
ռանց թագի և հզոսանիկ, անուսին առանց
կնքման, հայր՝ տառան որոցց, և հասու առի
պատահ նաևն անցնելու ի ծանիկու անհնայն ինչ
որ արքայական էր իր անձին փրոյ առելի ա-
ռաջանակութեամբ ինքզինքր ապատելու համար։
Չը ք կարելի է Ա. պարս երթալ, վասն զի պին
մարդաբազուքն՝ որ կրնար զանել առզարմա-
նելի պաշարած էր նայն թագերերէն, որ գետ
առաջ առերած էին զայն, և այս մէկ փառնզէ-
տրիչ վասնզի մէջ ինուու էր, Հարի էր ա-
ռելի հետան զանել բարեկամներ. և յիշելով
որ իւր նախնիք շատաւիզ էին Լուսինեան և
առաջին, որ նշանաւոր էր ի Պաղպիս թէ աղ-
նականնեւնամար և թէ թէ մեծագործ քահան-
եամբար, մասնեց թէ չէ կոյց իրեն համար
քան զայն առելի քազզը և ապահով հայու-
թանարան մի։ Կա մը զանելու բարերախ-
առաջ թինն ունենալով ճամբար ելաւ. բայց այս
բարերախառսութիւնը շատավ փախսեցաւ ան-
համաստաննեամբ տարրի մը՝ որ քան զցա-
նի առ իւր նշանաւոր կամ եկած

1. Ղուպինեան տաչմի Գաղղրից ամենէն ա-
ւելիք աղջուակիսն և նշանաւոր իշխանակիսն ցե-
ղեցիկ մին է եղեր, որուն իբր աղջուակին մագկան
կը իշխաւի ի գ գործուն Հիւզոն Ա. այս
պարմէս սրբէն շատ անուանի տաչմեր յատաշ
եղեր են, թէ ի Գաղղրի և թէ ուրիշ աշխար-
հաց մէջ, անոն իսկ թագաւորներ և իշխաններ
ու թշուականներ ։ Տաճ. Բ. թի 502, ծանօթի)։

2. Յավհանիկս Ա. Կաստիլիոյ թագավորնեց (1579-1590), որ եղբայրաբար ապօնջականեց

գաւորին բրած աղնիւ հիւրամեծ արութեամբը, որ ընդունեցաւ զինքը՝ իրեն մեծանձն և փառասոր թագաւոր մը ինչպէս որ էր, և իրեն շատ ընծանեար պարզեւելով միխթարեց զինքը սիրով, որչափ ժամանակ որ ուզեց մալ իւր քով: Կայն առաջուն կաստիխուն՝ տեղեկացուց մեր թագաւորին՝ այն վշտակիր անձին ազնաւակն տոհմէ ըլլուլուն ստուգութիւնը և հալածաւած առաքինութիւնը, որպէս զի անոր աելի պատուաւոր ընդունելութիւն՝ ըլլուփ ի Գաղղիա, ապահովցնելով թէ ինչ որ լուր էր իրեն իւր արկածից նկատմամբ՝ ամէնն առ սոյոյ էին և հասաստած արժանահաւասար անձանեած:

Մեր թագաւորն չէր կրնար շցուցընել իւրեն այն յարգանքը դր ուներ ու յանձնարարութիւնն իւր մուերմ և գարաւոր գաշնակից Ապանելոյ թագաւորին. բայց իւր ընդարցոյ մեծանձնութիւնն այլ շատ կը սովիպէր զինքը բան մը չի մերժելու իւր նախորդաց այս եղանակն և միանցանացն իւր նախորդաց թագաւորութեան ատին չի լսուած դէսպին մէջ, որ էր աւենին թագաւոր մը՝ որ այնչափ հնուուն կ'ապահնեն ի Գաղղիա՝ դարձան մը զանկուուն հան իւր զմնդակ բախտին: Ուստի փափաքիցաւ որ ամենին բան մը չի պակսի այն ամէն պատիւներէն՝ որ իւրուին

մեր ասրաբարչիկ թագաւորը, և իրեն իր սուայուած և աթուանիստ քաղաք տուաւ գեղեցիկ Մարդիքը՝ Բուլը Հուրջակայ աեղերուուն: 1. Մեր ձեռագիր օրինակին մէջ զառած էր Cattillon, թերեւ Castillon (Castille) կարդալ է, ապա և (րապաշորմ) կաստիխուն:

Թագաւորաց գալստեան, զրկեց բոլոր պատուականքը զինքը ընդունելու. և ամենեղով հնուուկն անոր ի սրահ համանիլը՝ որը կը բերէին զինքը, եւա իւր թագաւորական զահցիքն և զնաց ողջագործերու, իրեն ցուցընելով բանիւք և գիմօր՝ թէ մասնաւոր ուրախութիւն մի կը զգար զինքը իւր քով տեսնելուն: Քիչ վիրը ժողովեցան բալոր արքունականք լսելու նորեկ թագաւորին սըրտայոյց և զորվական աղիսից պատմութիւնը, որուն վրայ բալոր ժողովին մորմարեցան ջմարին ցաւակցութեամբ մը, և թագաւորին ինքնին յօւզուած՝ ըստ այս խօսքերը¹. « Զեր անձին և ձեր անուան արժանիքն ու համար, և ձեր քաջագործաթիւնց պատմումութիւնը՝ կը ստիպեն՝ զի սիրել զձեզ, և հաւաստելու համար՝ թէ ես ձեզ թիվունք իմ զձեզ համածող բախտին գէմ, որոշուն եմ ընելու ձեզ համար ինչ որ կրնար փափաքի՝ ձեր աստիճանին պատիւը պահելու համար: Ապրեցէր իրին թագաւոր ինչպէս որ էք: և առէք իմ աերութեանն եկամուտէն ինչ որ կարեւոր է ձեզ շարունակելու արքայարար ձեր աերութիւնը» :

Ճարայարելի

1. «Le merite et la reputation de vostre personne, et de vostre nom, et le récit de vos belles actions, m'obligeant à Vous aimer, et pour Vous témoigner que ie suis de vostre party contre la Fortune qui Vous persecute, c'est que ie suis résolu de faire pour Vous tout ce que Vous pourrez désirer pour conserver l'honneur de vostre caractere. Vivez en Roy comme Vous estes, et prenez de mes Finances tout ce qui peut étre nécessaire pour continuer Royalement l'Estat qui Vous appartient ».

